

ՄԷՃՄՈՒԱՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ԻՔԻՆՃԻ—ՍԵՆԵ

(1863)

ՆՈՒՄԵՐՈ—156

1779—ԲԱՄԱԶԱՆ 7

ՄԱՐՏ 10

ԱԼԱՖՐԱՆԿԱ

ՓԵՏՐՎԱՐ 26

ԱՍԻՔԱՆԻ 26 ՓԵՏՐՎԱՐ ՍԱԼԸ

ՊՕՐՍԱ ԹԻԼԵՂՐԱՖԸ

Մարտի 7 Մարտի.

Պաշտպան, էսկի ֆիյաթ ին Թէքլիֆ օլունուր: Իբէք Գօշա տուրիուն. Սիսամ. 60 Բամուգ, տա. յիմա տուրղուն. Գամպիւ. 24, 92 1/2. Փօնու. Եիւղոն 5. 69, 85. Գօնսօրիտէ. 92 3/4.

Թէլէղրաֆիստներն ամիրէ միւտիր. լինի, ի ծնորա սէֆարէթը սէնիյէսի միւսթէշարը սապրգ, Ալէգօ Վօկօրիտէս պէյէ իհալէ պույրուլմուշ տուր:

Գարա տաղ ճանիպիստէն կէչէն տէ Ասիթանէյէ կէլիշ օլան սէնա. Թէօրէր, կէչէն ճումաա էրթէսի կիւնիւ մապէյնը Հիւմայունու հազրէթը Հանանէյէ պիւղղիմէ, հու. զուրու հազրէթը միւլիւքէանէյէ գա. պուլ պույրուլտուղտան սօզրա պու. տէֆա մէմէքէթլէրի ճանիպիստէ ա. զիմէթ իթմիշէր տիր տէնիր:

Ուլահ վէ Պուղտանտան կէլէն հապատիսաթէ նազարէն միլէթ մէճ լիսինին պիր նըսֆը Բրէնս Թէրաֆըն. տա վէ նըսֆը տիլէրի մուխալֆին. տէ պուլունտուղունտան չու մախ.

լուծիլէթտէն նաորը գուրթուլունա. ճաղը հէնիւզ մալիւմ տէյիլ տիր:

Իէհ մատտէսի հալա պիւլիւն Նարդայա պէյիւք զայլէ վէրմէքտէ տիր. պու ճիւմէ պու մէսէլէնին կէրէք բօլիթիւգաճա հիլէթի վէ կէ. րէք զօրպալարըն զալէպէ եա մաղու. պիլէթի էյլէ պիր հալտէ տիր քի, հէնիւզ գալթի սիւրէթտէ պիր շէյ տէնէմէյիւպ, պիր աղ տահա սապրա միւհթաճտըր ումարըզ քի ճիւմաա էր. Թէսի կիւնիւնէ գատար պու պտպտէ պաղը սահիհ հապատիսէր վէրէպիլէրիզ:

Բուսիանըն Իէհ Թուղէանը վէսի. լէսի իլէ Պէսարապիա Թէրաֆընա տալիս ապրէր սէվգ իթմէքտէ օլտու. զու մէսմու տուր:

— Սըրպտա Պէլիզատ գալէսի ի. չիւն նասպ օլունան մուլիթէլիթ գօ. միսսիօն հալա պիր գարարա մուվաֆ. ֆազ օլամպըպ, միւղաքէրէտէ օլ. տուգլարը իշիթիլմիշ տիր:

— Թաշրա կէօմրիւքլէրի իլէ մէմ. լէհա վէ տուխան իտարէլէրինէ նէ. զարէթը ումուլիլէրի օլմագ, վէ մէմալիլի մահրուսէ օն եէտի տալիլէյէ Թագսիմ օլունարագ, պու տալիլէր. տէ պուլունմագ իւղրէ պիրէր բու. սուլաթ նաղըրը Թայէլինինէ պիւ իւ. Թիզան իրատէի սէնիլիլի հաղէթը Փատիշահի շէրէֆաուտուր իթմիշ օլ.

Իշ պու Բուգիսմէ հաֆթատա իբի տէֆա, Եանի սաղ վէ բէնշէմպէ կիւնիլէրի նէշը օլունաճաղ տըր. Ֆիյաթը Արիթանէտէ Սէմուալը Հալատիսէ ապօնաթ օլանար իշիւն սէնէվի 50 զուրուշ վէ ալթը ալթը 50 զուրուշ տուր: Ապօնաթ օլմայանարա սէնէլիլի 60 վէ ալթը ալթը 55 զուրուշա տըր. Տաշրալարտա, բօսթա իւճրէթի իւղէրիլիլիլ օլարագ, Սէմուալա ապօնաթ օլանար իշիւն սէնէվի 60 վէ ալթը ալթը 55 զուրուշ. վէ ապօնաթ օլմայան իշիւն սէնէվի 70 վէ ալթը ալթը 40 զուրուշա տըր:

մաղլա, մէղքիւր տայիրէլէրէ Թայ-
էին օլունմուշ օլան զէվաթըն էսամիսի
պէր վէճճը աթի պէյան օլունուր :

Լնափօլը Բերաֆըն :

Պրուսա բուսումնաթ նաղըրըղը, սա-
ատէթիւ Հագգը բաշայա :

Սամսոն բուսումնաթ նաղըրըղը,
սաատէթիւ իֆաթ էֆէնտիյէ :

Իզմիր բուսումնաթ նաղըրըղը, իզ-
զէթիւ Հէվքէթ պէյէ :

Լըզրուս բուսումնաթ նաղըրըղը իզ-
զէթիւ Լպտուլաէ էֆէնտիյէ :

Պէրուս բուսումնաթ նաղըրըղը իզ-
զէթիւ Իպրահիմ պէյէ :

Վըպըս բուսումնաթ նաղըրըղը իզ-
զէթիւ Իսմայիլ էֆէնտիյէ :

Հալէպ բուսումնաթ նաղըրըղը իզ-
զէթիւ Թահիր էֆէնտիյէ :

Թարապըլուս Գարպ բուսումնաթ
նաղըրըղը ըիֆաթլու Լըքէֆ պէյէ :

Ղիտտէ բուսումնաթ նաղըրըղը ըի-
ֆաթլու Լըիֆ էֆէնտիյէ :

Բոմբէ Բերաֆըն :

Լանեա բուսումնաթ նաղըրըղը իզ-
զէթիւ Իզդէ էֆէնտիյէ :

Ֆիլիպէ բուսումնաթ նաղըրըղը իզ-
զէթիւ հաճի Հիւսնիւ պէյէ :

Լտիրնէ բուսումնաթ նաղըրըղը, ըի-
ֆաթլու Լհմէտ պէյէ :

Սէլանիք բուսումնաթ նաղըրըղը ըի-
ֆաթլու Սատըգ էֆէնտիյէ :

Պոսնա բուսումնաթ նաղըրըղը, ըի-
ֆաթլու Լըն պէյէ :

Բըգօտրա բուսումնաթ նաղըրըղը,
ֆուլուվէթիւ իֆաթ էֆէնտիյէ :

Կիրիտ բուսումնաթ նաղըրըղը Սահ-
մուտ էֆէնտիյէ :

Թուռնա սէվահիլ բուսումնաթ նա-
ղըրըղը ֆուլուվէթիւ Խայրի էֆէն-
տիյէ :

Բէքմէզ զատէ Լնտոն աղանըն վէ-
ֆաթը վուգուի ճիհէթի իլէ Լ. Բէք-
մէզ վէ օղու իսմինտէ օլան ախղու-
իթա տօլապընըն մուհասէպէլէրինին
գաթ օլունմաթըն նէզարէթիմիզ հա-
սէպի իլէ էսհապը մաթլուպէ պէյան
իաէրիզքի պու կիւնտէն օն պիր կիւ-
նէտէք եէտլէրինտէ օլան սէնէտլէրի
կէթիրիպ գայտ իթտիրմէլէրի պու միւ-
տէթտէ կէլմէյէնէր, կիւնիւ խիթա-
մընտա զայրը Թանըլմայաճազարը իւ-
թար օլուֆուր :

Բաթանպօլ 25 Բետըրվար Բումի 1863

Լըիֆաթ Լըարեան. Պրան Հօլա

Հու վաթթիթա կէօրէ, բէք չօգ-
գուլանըլը վէ շիմոյէ գատար հիչ
պիր միւնշաաթէ գօնուլմայան մուխ-
թասար վէ միւֆիտ օլարադ, լըի
եիւզ օն ատէտ միւսպէտէի հալի եէ-
նիտէն Թէրթիպ վէ Թէէլիֆ օլունան
Զիհսէթ-Իիւ-Միհհալաթ նամ Ինշաի
ճէտիտ պու տէֆա Թապ' օլունուպ,
Սահաֆ չարսուսուլնտա քէթիլտա
Հալէպլի էլհաճ Հիւսէյին էֆէնտի-
տիւքքեանընտա օն պէշէր զուրուշ
ֆիյաթլէ սաթըլմագտա տըր :

ՄԵՍԳԻԻԲԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՃՈՒՄԱԱ ԵՐԹԵՍԻ ՓԵՏՐՎԱՐ 23			ԶԱՐԱՄԱ 25			ՍԱԼԸ 26	
	Սադան	Էօլէն	Ալըւս	Սադան	Էօլէն	Ալըւս	Սադան	Էօլէն
Մէճիտիյէ լըրա Ղըճ	101 20	101 20	100 20	100 20	100 20	100 20	100 20	100 20
Միւսթաղէ լըրա 100 զուրուշտան	53 30	53 30	52 31	53 7	53 15	54 1	54 12	54 19
Օն սէնէլք Թէրթիպաթ Լ 100 "	36 30	37	37 20	37 20	37 30	38	38	38 10
Գօնուլտէ լըրա 100 զուրուշտան	46 20	46 20	46	46 17	46 23	47 11	47 22	47 27
" ճէտիտ . . . Լ. 100 "	45 33	45 33	45 30	46	46 10	46 33	47 10	47 17
" լըրա 400 զուրուշտան	45 23	45 23	45 21	45 37	46 5	46 31	47 2	47 7
Սէհիմ "								